



Յ. ԲԱՌՆԱԲԱՍ Վ. ՊԻԼԵԶԻԿՃԵԱՆ


Քօթաքեր գումն Բոսփորի ափունքէն սուզով համակեց յեղակարծումն Միխարեան Եղբայրութեանս, եւ մեզի հետ բազմաթիւ համակարիք սրտեր: Հեռագիրն կը գումէք Հ. Բառնաբաս Վ. Պիլեզիկճեանի յանկարծաման վախճանը, թանկագիրն անձնաւորութեան մը տարածամ՝ կորուստը:

Կոստանդնուպոլիս եղած էր անոր առաջին որրանը. Կ. Պոլիս եղաւ անոր վերջին հանգստարանը, յետ 40 ամեայ պանդաստական ղեգերման օտար երկնքի տակ:

Իւսկիւտար, Կ. Պոլսոյ արուարծանը տեսած էր նա աշխարհի առաջին լոյսը (22 նոյեմբեր 1867), իբրեւ անդամ՝ Պիլեզիկճեան ազնուական գերղաստանին, որ

բան ծգած էր զինքը հոն, Ասանեան կտակով թեքուելու մարզուելու գիտութեանց մէջ: Բայց բախտի ղեկավարն Աստուածորից ասպարէզ որոշած էր պատանի Պիլեզիկճեանի: Միջայրիս վրայ Միխարեան Հարց հետ մոտերիմ՝ ծանօթութիւնը փափաք կ'արծարէ իր մէջ՝ Միխարայ յարկին տակ մարզուելու եկեղեցական ուսմանց մէջ:

Իբրեւ բարի ցանկութեան քաջական կոչութեան կոչութեան պատաններ, որոնք նոյն սուրբ Ծովուակին՝ ղէտակն՝ ընթացակից պատաններ, իրեն քայլերուն ղէպի Վիեննա նպատակին դուռը ասպարէզի վրայ. 4 Հոկտեմբեր 1885 ։ Անդամագրուի Միաբանութեան՝ կոչութելով այնուհետեւ Բաննարաս, եւ 8 Սեպտեմբեր 1890 կը ծեռնադրուի Հակառակ նորահաս տարիքին՝ Այտքնեան կը անայ անոր առջեւ գործ Պիլեզիկճեան վիեննա, Մայրական կենաց դուռները: 30 տարի շարունակ կը գործէ Հ. Պիլեզիկճեան Վիեննա, Մայրական կենաց դուռները: Բուռն, անկեղծ սէրն, որով զողուած էր նա Միաբանութեանս պիսի պաշտօններ, միշտ գուարթ յանձնառութեամբ, պատաստակամութեամբ, սիւնակի պաշտօններ, միշտ գուարթ յանձնառութեամբ, պատաստակամութեամբ, սիւնակի պաշտօններ: Բուռն, անկեղծ սէրն, որով զողուած էր նա Միաբանութեանս որով եւ անտրոտունչ: Բուռն, անկեղծ սէրն, որով զողուած էր նա Միաբանութեանս հետ, կու տար իբրեւ ոյժ բառնալու ծանր պաշտօններ իր ուոց վրայ, եւ այն յամախ կու տար իբրեւ ոյժ բառնալու ծանր սերունդն իբր ուոց վրայ, եւ այն յամախ կու տար իբրեւ ոյժ բառնալու ծանր սերունդն իբր ուոց վրայ:



Հակառակ նաև պաշտօնները կամ պատաստութեամբ, պատաստակամութեամբ, սիւնակի պաշտօնները: Երկար ժամանակ վարեց նա Միխարեան նոր սերունդն իբրեւ վերանուութեամբ: Երկար ժամանակ վարեց նա Միխարեան նոր սերունդն իբրեւ վերանուութեամբ:

կացու Կղերանոցին (1890—1907), միաժամանակ ըլլալով Գործակալ, Առաջիկայ Այտլնեան-Գովքիկեան Աքահարց (1892—1921), ուսուցիչ Աստուածաբանութեան (1898—1918), դասասու պէսպէս ուսմանց Կրթարանի մէջ եւն: Միհիթարեան նոր սերնդեան սրտի եւ մոտաց կը թութեան համար մեծ է իւր արդիւնքը եւ անմոռանալի:

Հ. Փիլզիկնեանի անշափ եռանդն գործելով՝ այստեղ դադար չառաւ: Ներքին եւ արտաքին գրալմունք թէեւ թոյլ չոտուին իրեն մշակելու գրական առանձին ծիլ մը, բայց յարգող էր նա գրականութեան եւ կը ջանար իւր լուման ճգել հայ բանա սիրութեան գանձարանին մէջ, տալով ընտիր թարգմանութիւններ գերմանական աշխարհի հայագիտական նորութիւններէն, յաճախ առանց անուան: «Հանդէս Ամս սօրեայի,, եռանդուն աշխատակիցը մոտաց ամքող 30 տարի, մերթ իրեւ յօդուածագիր եւ մերթ սրբազնէ եւ հրատարակիչ: «Հանդէս Ամսօրեայի,, մէջ երեւցաւ առաջն անգամ 1891ին, երբ սկսաւ լոյս տեսնել ընտիր թարգմանութեամբ Հ. Հիրշ մանել նաեւ Սորչիկովսկիի կարեւոր քննութիւնն «Եջմիածնի Առևտարամը»: Այս ծին՝ Տէր-Մոլիխնեամ՝ Հայ գիրուկան տունը (1894), Վ. Տուլաչէկ՝ Սատուն իւ Տիգրիսի աղբերաց սահմանները (1896), Ս. Վերէր՝ Արարատը Ս. Գրոց մէջ (1901), Մ. Շորկը՝ Հայաստան, Քրդաստան եւ արեւելեան Պարսկաստան բարեկական ասորեստանու և ապագրերու համաձայն (1904), Հ. Հիրշման՝ Հիմ Հայոց տեղայ անուանները (1907), առանց յիշելու մանք աշխատութիւնները: Բայց Հ. Փիլզիկնեանի վաստակն հայ գրականութեան համար անմոռանալի է մանաւանդ 22 տարիններու գործունէութեամբ երբեւ Մատենադարանապետ Միհիթարեան Կենսունական Մատենադարանին: Զարմանալի տոկունութեամբ եւ աչալըջութեամբ մել Մայր Վանաց մէջ ազգային եւ հայագիտական հրատարակութեանց ամենաճոխ մատենադարան մը: Հակառակ աննպաստ պարզաներու, որոնց մէջ գտնուած է միշտ Միհիթարեան Մատենադարանը, Հ. Փիլզիկնեան ջանաց ծեռք ըերեւ հայկա կան ամէն նոր հրատարակութիւն, զոր լոյս կը հանէր հայ եւ օտար մամուլը, եւ նա լրագրական հաւաքածուրը:

Ահա կորստեան մծութիւնը, զոր ի քազում զլից կ'ողբայ այսօր Միհարանութիւն:

Միհարանութեան 1920 Օգոստոսին գումարած Հ. Պողովոյն մէջ ընտրուած էր Հ. Փիլզիկնեանի կորպին երրորդ անգամ Առաջիկայ եւ Մեծաւոր Մայր Վանաց: Տարւոյ Օգոստոս 1ին Միհարանութեան տուններուն կանոնական այցելութիւն մը տալու նպատակաւ ընկերանալով Գեր. Արքանոր դէպի Կ. Պոլիս, աստուածային անքնին Կամքն՝ իր ի շրջ եւ յօդուած Միհարանութեանս երեսնամեայ անճնանուէր գործունէութեան փոխարէնը հարիւրապատիկ կը վճռէ տալ իւր ծննդավայրին մէջ: Հազի ժամանած քարեաւ Գեր. Արքանոր հետ Կ. Պոլիս (8 Օգոստոս), նոյն երեւելոյ շնչարգելութեամբ կ'ընունի սրտի կաթուած մը եւ կը կնքէ իսաղաղութեամբ ան հոնչ գործունէութեան սպարէզը թ արդեակի անմառամ դափնեպակն անմա հական կենաց մէջ առնու համար:

Հանգիստ յախտեական մեր սկզբան ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳՈՅ ԲԻBLIOGRAPHY

